

թիւնը: — Հարրանացիք մի ծավկեալ ժողով փորդ են. մեծ պետական մարդիկ, հմուտ բժիշներ ու գիտականներ, հարուստ գիր ու դպրութիւն ունեցող.

Նրանց կրօնէ, որ մի ինքնուրոյն ազանէ է, կազմւած քաղցեական, պարսկական, հրեական քրիստոնէական, նոր պղաստոնեան եւ գնոտիկեան ուսմուքներից, — Արեւորդոց պարզ արեւապաշտութեան հետ բաց ի պատահական նմանութիւններից այլ առնչութիւն ունենալ չէր կարող...

Այս ենթադրութիւնն այնքան անհիմն է, որ մենք մի առանձին կարիք չենք տեսնում այն հերքելու համար փաստեր բերել:

Խնդիրն այն է, որ Արեւորդիք մինչեւ օրս մնույ են մի տեսակ հանելուկ. — Շնորհալին Կրանց համարումէ հայ. Chwalsohnը՝ Հարրանացի, Հ. Խնձինեանը՝ Եղիդի. Պրոֆ. Եղիազարեանը, որ հմուտ է Եղիդիների լեզուին, հերթում է այդ Կարծիքը. մենք էլ մոլորութիւն էինք ունեցել «Տործ», ի մէջ ենթադրելու, որ Արեւորդիք բաշտեն են... եւ դրա համար բաւական նպաստառ հայամաններ կային:

Այսոր էլ, սակայն, կարենէ կրկնել այն, ինչ որ մենք արտայատել էնք նոյն նորդիք առթիւ (տարիներ) առաջ նոյն այս՝ «Հանդիսիտ» մէջ, — Ա. որ Արեւորդիք հայ չեն, նուու որին ուղարկաւուր էլ վեն. և զբաղացուին. ան էլ Հորբեացի (Սարէացի): Բ. Մէր ունեցած ներից նէներէ բժնուուր է բարձրելոց ժամանու:

Թիֆինգ, հոկտ. 1900 թուրի:

Գ. Ա. Ա. Ա. Ա. Ա.



## ՊԱՑՍԱԿԱՆ

ԵՐԻՍԵՐԵԹԻ ՊԱՎԱԼՈՒՅ ԶԻՆՈՒԹՈՒՅՈՑ ՑԱՆԵԼՈՒ  
ԽՆԴԻՐԵԿ Ը ՄԵՐԻ ԽԵՆԱԿԱՆ ԽՈՎՈՒ

Նթէ վերն յիշուած դիւանական գրութիւններուն, խորհրդանոցին մատուցուած առաջարկութիւններուն եւ խորհրդածութիւններուն, — դարձեալ՝ յառաջ բնորուած գիտողութիւններուն եւ խօսակցութիւններուն պատմական ձեւ մը տալու ըլլակ, կը գտնենք թէ քաղաքային վարչութիւնը խոդիրն իւր կողմանէ լնդգրիք-լով եւ իւրացնելով՝ իւր բոլոր զօրութիւնն ամփոփեց եւ անոնց ուղղութեամբն սկսաւ շար-

<sup>1</sup> "Մուրճ 1894, պատմակ, ակնարկ բօշաների անցեալիք:

միլ գեւ ի գործ Վերին իշխանութեանց հետ: Ամենէն յառաջ փորձ ըրաւ — ինչպէս տեսանք — որ այս ծանր պարտաւորութենէն ազատի ստակ վշարելով. իսկ իմէէ այս չի յաջորդիր, այն ատեն ինչպէս որ օրէնքը կը հրամայէր, պարտականութիւնն իրապէս գործադրել. լով՝ պայմանէն, ինչպէս 1791ին եւ 1811ին տէրութեան աւագաժողովները կը կարգադրէն:

Քաղաքարաշխութիւնը՝ բնականապէս ազգային ոգուցի յատուկ հնարախութեամբը, խնդրին գարուաւածք մը տալով՝ բան ուղեց հօն բերել, որ Եղիսաբեթաւորպիթիս, առաջին կարգի թագաւորական քաղաքներուն դասուն մէջ մանելու տեղ, երրորդ կարգի քաղաքաց կարգն անցնի. որ ըստ այնմ երրորդ աստիճանի տուրը վշարէ:

Երկրորդ՝ փորձեց, որ թէպէտ զինուորաց բնակութեան տեղ տալու ու նախամնքի ժառայութիւնն ի բնական հատուցանէ ինչպէս որ տէրութիւնը կը փափաքէր, ասկայն այդրէնա ծնութեան համար արուելի երկու հազար սկիներուն վճարումը՝ զինուորանց կանկնելու հաշումն մէջ անցուի. որ բնականապէտ քաղաքարաշխութեան համար շատ շահաւոր էր:

Բայց գժուարութիւնը՝ ստակ գտնելու վայր էր, որպէս ետեւ, ինչպէս որ վերն եղած գիտողութիւններէն ըստ բաւականի տեսանք, քաղաքաց առեւորդական յարաբերութիւնները շատ վատթարացած էին, ու դրամ չկար այս ամենայն իրապէտ գործադրելու:

Սակայն, քաղաքային իշխանութիւնն ամեննեւին յշխանաւատեցաւ գլուխն ասդին անդին զարնելուն ու խորհրդանոցին մէջ խօսելուն, վեճելուն ու յատակադիններ շինելուն ետքը, այն ճամբան գտաւ, որ առ այս վախճան պէտք եղած գրամմերը հաւաքելու համար, ընդհանրապէտ ազատ քաղաքաց ամէն քաղաքացիներուն տրուած՝ ոգեւոր ըմպէտի ծախելու արտօնութենէն Եղիսաբեթուոպուսյ ազգայինները հրամարին, մինչեւ որ զինուորանց շինելու համար որոշուած գրամց գումարը ժողովուի. եւ այն ժողովուած ստակը՝ յիշեալ վախճանին գործածնէն: Աւստի հասարակութիւնը նախ, իրեն բարեկամ փաստաբանին, որ միանգամյն տէրութեան փաստաբան ալ էր եւ աւագաժողովին փփանակ-վերատեսուչը, աղջանաց թութ մը գրեց: Աստ մէջ պատուատակամութիւն կը ցուցընէ թէ զինուորանց կանգնելու, թէ զինուորաց տեղ տալու եւ թէ նախամնքի ժառայութիւնն ըստ օրինաց կատարելու:

Քաղաքաբետին Եղիսաբեթուպոլիս Հա-  
ստրակութեանն անուամբ՝ այս իմաստով տէրու-  
թեան փաստաբանին դրած պաշտօնական թղթին  
Հայերէն թարգմանոն թիւնը՝ յաջորդն է:

"Ամենապատիւ Տէր դիմուական փաստա-  
բան, վերատեսչն փոխանորդ:

"Երկիրն այդրէնածիններն ըլլալու եւ ասոր հնտեւութեամբ 1791 տարւոյն ևս. յօդուա- ծին ձեռք Հունգարական մեծ քաղաքաց կարգն ընդունուելով՝ թէ՛ Հասարակաց ծանրաբեռնու- թիւնները կրելու եւ թէ՛ միանգամայն արտօ- նութիւնները վայելելու, դաքձեալ՝ այն յօ- դուածին մէջ որոշուած Նորագոյն առանձնա- չորհութեամսներն ընդունիլ կարենալու նկատ- մամբ մէծապատռութեան՝ մեր երեսփոխան- ներուն ձեռք տուած տեղիկութեանցը համեմատ, այսօր մեր մէջն ընդհանուր ժողովք ընելով՝ մանրամասնաբար Խորհցանք ու խօսեցանք, ու կը թիւ աւագաճողովնն այս նիւթին մասին՝

մեր մատուցած խոնարհ աղաքանիքին վրայ: Եւ համեմատելով աւագաժողովին որոշմանը՝ մեր հասարակութեան գրուածներուն հետ, քաղաքաբաշխութիւնն եւ հարիւրց ժողովը քաջատա ամենեւին հիմնական պատուան մը անոնց դեմ՝ զենան եւ գրելու: Աւատի եւ 1811ին տէրութեան աւագաժողովին եւ մեր Վեհափառ թագուարուն մատուցած աղեքսաբէնն, որուն մէջ հասարակաց ծանրաբենութիւնները՝ աչ թէ ի բնակասն, հապա դրամական փոխարինութեամբ կ'ուղեկինք կատարել կը հրաժարինք, որովհետեւ պարագաներուն փոփոխութիւնն ու ժամանակին անյաջողութիւնը՝ մեր, մինչեւ հիմայ այնափառ ծաղկած առաջատարը կադացոց ու գրեթէ փճացոց:

«Ըստ այս՝ այսուրան օրս, որոշեցինք, որ  
Ականակաց փափաքին համեմատ, ամէն հասա-  
րակաց ծանրաբեռնութիւններն ի բնական (in  
natura) պնդէս կատարենք, ինչպէս որ Կար-  
գերը՝ 1791ին եւ տէրութեան աւագաժողովը՝  
1811ին հաստատած, որոշած ու ասհմանած  
են: Որով յայսմ մասին ամեննեւին շտարբերե-  
լով ուրիշ հունգարական ազատ թագաւորա-  
կան քաղաքներէն՝ պարտ ու պատշաճ կիրառված  
համապատասխանել պիտի կարենանք, տէրու-  
թեան կարգերուն մեր պատիկ ազգին նկատ-  
մամբ գթածարաբարցցնեն բարեհ չամաց սիրոյն:   
Ըստ նկատմամբ՝ մեծապատռութեան ձեռքք  
մզից տուած աւելի մանրամասն տեղիկալթեանց  
համեմատ, Կերլայի հասարակութեան հետ  
միաբան պիտի ըլլանք ու՝ անօր հետ պիտի  
գոռծենք . . . .

“Սակայն մէկալ կողմանէ մեր հասարակութիւնն ասոր Տեսեւաթիւնամբ մէկ երկու դիտողութիւն ունի, զգոնք՝ մէծարանոք պետութիւնն արգաց առ հետք դնել, կը փափաքի՞մք։ Այսինքն՝

“ը) Որպէս ետեւ 1791ին աւագաժողովյան,  
արձանագրութեան համեմատ, Նյոն կաք կար-  
գերն իրենց անձնական կամքը, Նորդին զէ հա-  
փառութեան առաջարկութիւն ընել որոշեցին,  
անոր նկատմամբ, որ ազատ թագաւորութիւն քա-  
ղաքներն ապահօք ըլլան. արդեօք՝ աննոցմ  
զատ, որովք ընդունուեցին որ. Մասին Կ.  
Կ. յօդուածին մէջ բովանդակուած են, եւ  
որովք ընդհանուր սահմանադրութեան հակա-  
ռակ չեն, կինայ խնդրել մեր հստարակութիւնն  
որ աննոց այ մասնակից ըլլայ:

"Ըսդ իսնարհութեամբ կը ինքրեմ, որ  
ասոնց նկատմամբ Զեր կարծիքը գրի առնուք,  
զմեղ տեղեկացնել եւ միանգամայն մեզի ցուռ-  
ցնել բարեհաճիք, որ արդեօք ասնը զմեղ  
նպատակին պիտի հասցնեն: Եթէ այն այն  
ատեն աննց ստացումն ինչ կերպով ու ինչ  
ձամբաներով կրնանք փաստեի:

"Այլապէս եմ, մեծապատիւ փոխանակ-վերատեսչիդ ու փաստաբանիդ.

Հանուն Եղիսաբեթուպոլիսու Հասարակութեան

11. မြန်မာ ပြည်သူ့ ပုဂ္ဂန်များ

## ¶Лицем пр. Лицем пр.:

Եղանակ-Եղանակ 1834, Լուսի 25.

Ասոր վայր ամիս մ'ետքը քաղաքացիկ՝  
բնականապէս քաղաքային վարչութեան դրդե-  
լով՝ 116 հոգւց սուրագութեամբ յայտա-  
բարութիւն մ'ըրին։ Ասոր մէջ կը խստանան,  
որ իրենց տրուած ոգեւոր ըստակիլ ծախելու  
իրաւունքն կամք հրաժարելով՝ անկէ գափի  
եկամտութ՝ քաղաքաբաշխութեան կը յանձնենն  
մինչեւ որ գումարն այնափի հասնի, որ տէրու-  
թենէն պահանջուած զնուորանոցը կարենայ  
կանգնուիլ։

ԱՀԱՎԱՍԻԿ ԵՂԻՍԱԲԵԹՈՎՈՐՈՅ ՀԱՅ ԺՈ-  
ՊՈՎՐԴԵԱՆ ՄՈՒԱՆ ՄԱՅՄԱՐՈՒԹԵԱՆ ԹԱՐԳ-  
ՄԱՆՈՒԹԻՒՆԻ:

“Ծիկը, ները գրեալքս կը յայսնեկը, մեր այս ծանուցագրովը թէ, 1791ին, Գրանսի-լուանից մեծ իշխանութեան աւագագողովին մէջ, տէրութեան կազմերէն որոշուած եւ Կորին վ. Հայփառութենէն ամրացուած ԱԱ. Յօդուա-ծին իմաստին համեմատա, մեր Նշխամբէթուապոյին քաղաքն ալ մէկալ հունդարական ապատ թա-գաւորական քաղաքաբան կարպք գասուեցա, հաւա-սար իրաւունքներով եւ արտանութիւններով, բայց եւ նմանօրինակ ծանրաբեռնութիւններով՝ բաց աստի ընդունեցանք նաեւ այդքէնածու-թիւն. —

“Սար հետեւոթեամբ՝ մեր քաղջին  
քաղաքաբաշխութիւնն, երգուեալ հասարա-  
կութիւնն եւ բոլոր քաղաքացին, մինչեւ Տիմայ  
ըրած այն աղասնդէն՝ որուն համեմատ՝ հա-  
սարակաց ժանրաբեռնութիւնները, դրամով  
կ'ուղէինք փոխարինել, հրաժարելով՝ տէրու-  
թեան կարգացն, այս նիթիս մէջ ըրած կար-  
գադրութեանը համեմատ՝ որոշեցնիք, որ թէ  
զինուած պահենն եւ թէ նախամղբ կիելու-  
ծանրաբեռնութիւնն ի բնականն (in natura)  
հատուցանենք: Դարձնալ՝ որ այդքենածնու-  
թեան համար որոշեալ 2000 Կայսերական  
տվինք վշտաբեք, եւ միանգամայն զինուածնոց  
կանգնենք ու փոխանորդութիւն (cambiatura)  
Հատուցանենք:

"Սակայն մեր հասարակութիւնը այժմու անյաջող ժամանակներուն հտեւութեամբը, նկատելով իւր քաղաքացին աղորմելութիւնն, անկարողութիւնն եւ աղքատութիւնն, որպէս զի այս բաներուն հարկաւոր եղած դրամն որ քիչ գումար չէ, կարող ըլլայ քովիչ քով բերել՝ այն կերպը գտաւ, որ քաղաքացիներուն խնայելով — ամէն ազտա թագաւորական քաղաքաց տրուած արտօնութեան համեմատ՝ որուն հտեւութեամբն իւրաքանչիւր քաղաքացի

Հաւատարապէս իրաւունքը ունի գիշեվաճառութեան, մեր քաղաքացիներն, այս իրաւունքին հրաժարին, մինչ որ Հարկաւոր եղած գումարն ամբողջապէս ժողովրդի Արպես զի այս կերպով, այն գիտեածառառութեանը քայլ գրամ ները՝ յիշեալ նպատակին կարենան գործադրութեան:

“ Աւստի մենք, ստորեւ գրեալ բաղաքաւ ցիները, յօժարութեամբ եւ ըրունադառնուած կամքը, նկատելով մեկ կողմանէ մեր հիմակւան դէշ կացութիւնն ու ողբերանց շնիւրու եւ տեսնելով մէկալ կողմանէ, որ զինուորանց շնիւրու եւ փոխանորդութեան համար հարկաւոր ստակին գումարն, ինչպէս նաև՝ այդբէնածնութիւնը վճարելու համար, կարգերուն պահանջած 2000 սոկին, մենք մեզին վճարել չենք կրնար — եւ փափաքելով ուրիշ կողմանէն՝ որ բաղաքացիները նեայուին՝ ներկայ գրութեան զորութեամբ՝ գինեվաճառութեան հաւառունքէն ազատ թարաւորուկան քաղաքաց արտօնութիւնն ստանալու վայրկենէն, վերցյարեալ նպատակներու հարկաւոր եղած ստակներու, մինչեւ ամբողջապէս հատուցուին ու վճարութիւն՝ կը հրաժարին:

"Եւ որպէս զի այս նկատմամբ, մեր քաղաքն քաղաքաբարչութիւնն իւր ընելիքը կարենայ ըստ պատշաճի՝ յառաջ տանիլ, կ'ապա Հոգըննենք այս քաղաքաբարչութիւնն, որ ի դիմուածի թէ ասոր գէմ մեր մէջն մէջն, որեւէ կերպով ու նկատակաւ բարձրագոյն իշխանութեան զիմլու փորձ ընէ, իւր այս փորձն եւ ըստա քայլեն ամեն ատեն, դրսվելիք եւ անգամեր ըլլան եւ մերժուին: Որովհետեւ գիտենք եւ մեր կամաւոր զոհողութիւնն անըն Համար եղած է միայն, որ հասարակաց օգուածն եւ եղանակութիւնը առաջ տանինք:

“Սակայն կը յասենեմք ուրիշ կողմանէ, որ  
վերսիշեալ ծափերուն լսանալին ու վճարուե-  
լին ետեւ՝ ընդիշեաց իրաւունքը մերն է. եւ  
մեզի կը վերաբերի: Այս միջնո՞ն գինեվաճա-  
ռութեան իրաւունքը վարձու տալվէ, անկից  
գալիք ստանիները քաղաքային նորդուն եւ հա-  
սարակութենէն ընտրուած բաւական երաշ-  
խաւորութիւն ունեցող արկղակալիք մը պիտի  
յանձնուին, որ տարեւ տարի հաշիւ պիտի մա-  
տուցանէ Հասարակութեան՝ իւր ըրած անտե-  
սութեան վրայօք:

<sup>“</sup>Տուեալ յեղսաբեթուպոլիս, յամի  
Տետոն 1834 Մայիս 28<sup>ր</sup>։ — Ստորագրուած՝  
116 առաջին կարգի քաջարացինեռէն։

Բայց կառավաքրութիւնն՝ Եղիսաբեթուպոլ-  
սոյ ազգայնոց առաջարկութիւններն ընդունելու  
ամենեւին միտեալ չէր: Քաղաքապետին գրած  
աղջանին անուղղակի կերպով մերժուցաւ, եւ  
իրեն գրուեցաւ, որ վերօյնիչեալ առաջարկութիւն-  
ները՝ Նախնական գրութիւններուն հետ չհամա-  
ձայնենալով՝ ինդուրուածքին տեղի չի կրնար տրուիլ:

Ահա կառավարութեան հրամանագիրը:

"Մեր ամենագլած Տիրող, սրբյ, կայսերական, Թագավորական, առաքելական Ահեքա-  
փառութեան, Դրանակիլուանիոյ մեծ Խչիանին եւ  
Սիգուաց կոմին անուամբր:

“**Զեր** ինդուստրիա ածքն՝ որուն համեմատ, այն  
դիպուտածին եթէ այն քաղաքգ ազատ թա-  
գաւորական քաղաքաց իրաւունք ստանայ, որ  
զինուորանոց մը կարենաք կանգնել վեց տարւան  
միջնց մէջ. Եւ մինչեւ այն տանեն զինուորաներու  
տեղ տալին եւ նախամոլք վճարելու ժանրա-  
բեռնութենին ազատ ըլլաք, եւ թէ քաղաքա-  
ցոց համար ազատ գինեվաճառութեան իրաւ-  
ունք տրուի — Նորին վեհափառութեան առ-  
շերք դրուեցաւ: Նորին վեհափառութիւնը՝  
բարեհամեցաւ, սեպտ. 16ին, 4159 թուա-  
կանով տուած Հրամանագրին համեմատ գթա-  
ծարք կարգադրել, թէ այս բամին ածքն չի  
կրնար տրուիլ. Անոր համար, վասն զի Զեր այս  
ինդուստրիա նախամութեաց նախինթեաց ինդուստրուն  
հետ, որոց մէջ, ազատ թագաւորական քա-  
ղաքներուն կարգն ընդունուելու տպաշմագլուխ  
պարտաւորիչ առաջարկութիւն ըլլէք, որ ինք  
զինքնիդ, թէ զինուոր պահելու եւ թէ նախա-  
մոլք տալու ծանրաբեռնութեան տակ կը ձգէք,  
ամենեւին չի միաբանիր: —

“ՍԱՄ աղաքանեկն, պյուսափ աւելի ընդունելի  
չի կրնար ըլլալ, որչափ որ խնդրուած արտօնու-  
թեան տուշութիւնը՝ 1791ին, ԿԱ. յօդուածին  
մէջ բացատրուած պայմաններուն կատարուելն  
ետեւ միայն կրնայ ըլլալ:

"Ա համարութեանայսորոշումն, պիտի հրամանով կը դրկուի հրամանոցդ, որ առաջիկայ տարւցն Աւգոստոս, 13<sup>ին</sup>, եւ այսօրւան օրի կառավարութեան 2Եղի տուած պատուեր՝ վայրկեան մը յառաջ կատարելու եւ գործադրելու ջանաբ: — Աւրիշ կողմանէ եւ այն:

"Տուեալ՝ Դրանսիլուանից կառավարութեան վերին իշխանութեանէն, ի Գլուժ, յամի Տեառն 1835, Հոկտեմբ. 20.

Ա. Գարեգին յ. Յ. Ա. Լուսար յ. Յ.  
Ա. Սելիմյան յ. Յ.

Այս անախինքու ու շյուսացուած հրամանագրին վրայ՝ բոլոր քաղաքը տակն ու վրայ եղաւ: — Ազգայնոց անհանգիստ հոգին չէր կրնար տեսնելու չէր ուղիղ ըմբռնել, թէ հասարակաց օրէնքը պահելու է, եւ թէ հայ ազգը միայն իւր երեւակայեալ եւ անհիմն պատճառներուն համար՝ ընդհանուր օրէնքադրութենէն եւ հասարակաց կարգադրութենէն չի կրնար զարտուղի:

Քաղաքաբաշնութիւնն ընկերքը էլք գիտեր, եւ սա սակայն վերջնին փորձ մըն ալ ուղեց փորձել: Խոր քաղաքացեացն աղաշանաց թուղթմ մը գրել առուաւ, առ քաղաքային իշխանութիւնն եւ առ հարիւրց ժողովը, զըր վերին կառավարութեան ձեռովք՝ Նորին Ա Ե հաֆառաւութեան զըկելու էր քաղաքաբաշնութիւնը: — Ասոր մէջ, ժողովրդեան աղաքառութիւնն եւ անկարութիւնը կննդանի գոյնով ստորագրուելն ետեւ, կը ինդրուի աղերսանօք կայսրէն, որ վերը յիշուած ինդիրները կատարելու բարեհանդիպ ըստ գրինակի իւր բարերար նախնեացը:

“ԱՆԴԵՐԻ ԴԱԿԱՐՅԱԿ ՎԱՐԱՄ ՎԱՐԴԱՐ ԱՆԴԵՐԻ ԵՐ-  
ՄԱՆՈՒԹԻՒՆ:

“վէհափառ կայսեր՝ 1835. սեպտ. 16ին  
սուած եւ մեզի հաղբարած հրամանագրէն կը  
հասկրնանք՝ թէ մեծարդոյ քաղաքաբաշխու-  
թեան եւ երգուեալ հարացիութեան՝ իւր  
քաղաքացեացն ողբուժի վիճակը դիւրիցնելու-  
համար, իւր Նորին վէհափառութեանը գրած-  
աղբասագրին հետեւութեալը՝ տերութեան  
կարգերն արդէն 1791ին որոշուած եւ Նորին  
վէհափառութեան ամրացուած օրինաց ձեռքը  
մեզ զնորհուեցաւ որ կանգնելի վիճուորանոցը  
վեց տարւան միջցի մէջ կարենակը չինել: Ասոր  
մէջ ինորուեցաւ մանգամայն, որ այս միջցեաց  
զնուորաց տեղ տալին ազատ ըլլակ: Եւ որով-  
չետեւ գիտցուած բան է, որ մեր քաղաքացիքն  
ի վիճակի չեն, իրենց զօրութեամբ զինուորա-  
նոց չինելու աղաւչեցիք որ գթածաբար Նոր-  
հուր, որ ուղեւոր ըմբէւեալ վաճառման  
իրաւունքն — որ ուղափի քաղքին արեկղ  
կերպար, եւ հմայ նոր արուելի արածագրին  
վաստրէնլով քաղաքացեաց կը վերաբերի: քա-  
ղաքացներուն բացայսա ինդունոքը քաղքին  
եկամուտներէն անջատուի, վարձու արուի եւ  
անէն գալի գրամի գումարը տարւէ տարիի յի-  
շեալ զնուորանոցին կանգնմանը գործածուի:

Այս աղաքանքին կրիին կէտերն ի նկատի չառ-  
նուեցան. այն պատճառու, որ մեր հասարակու-  
թեան ուրիշ, նոր արտօնագրի մը նկատմամբ  
մատուցած աղերսագրին հակառակ է եղեր:

“Այս” մեզի համար շատ ծանր ու ցաւալի է: Սակայն երբ զմեզ անտարեկուսելի կ'ընէ այս յոյսն՝ որ Նորին ԱԵՀաֆառութիւնն իւր Հաւատարիմ ստորակարգեալիներուն որդիական խօնարհութեամբ առաջարկած խնդրուածներն ամեն ատեն Հայրաբար ու գթութեամբ լսեց եւ մեր աշերքանքներն ամեն ատեն գթածարար կատարելու բարեհ հաձեցաւ. Վստահութեամբ կը համարձակիմք, մեր ներկայ թշուառ ու ողորմելի վիճակը յայտնելով՝ իրրեւ Հաւատարիմ աւատականներ՝ մեր խնարհ խնդրուածքն ամենագթած հօրն ոտաւըներուն առջևը բնել համազուելով՝ որ Նորին ԱԵՀաֆառութիւնն ամեն Հպատակներուն նկատմամբ ունեցած բնածին գթութիւնն ու սերը՝ գործնականապէս մեր վրայ ալ պիտի տարածէ:

“Եթե արդյոք քաղաքաբաշխութիւն եւ երգուեալ Հասարակութիւն, մեր փոքրիկ զգը գունդի առանձիւթանից մեծ իշխանութեանը մէջ, անմաս յիշատակաց արժանի կարողա ք.ին իշխանութեանը ժամանակ Հասարատեցաւ: Այս ազգն իւր վեհափառ իշխանապետին եւ նոր Հայրենաց աննեցաց Հասարատութիւնն ապաց ցուցուց: Դարանիւթանից մէջ առուտուր մոցը ներկայ եւ ատր օրինաւոր զգաբացման ու յառաջացմանն օգնելով: Իրեն վրայ զրուտաւ ամեն անրաբեռնութիւններն առանց տրանշելու ամեն առեն պատրաստակամ եւ յօժարապէս կրեց: Ամենապատիւ կարգաց ու վ իշխակաց վստահութիւնը վաստըկեցաւ: 1733ին Աւգոստ 11ին իրեն, կայսերական արտօնագիր մը շնորհուեցաւ: Կորին վեհափառութեան, անմոռաց յիշխանակաց արժանի փառաւոր Հաւուն՝ Հայ ազգին նկատմամբ ունեցած մեծ զգութիւնը Մարիամ Թերեզիա մէափառ կայսուհին ալ նմանօրինակ գթութեամբ լիցացաւ, ոչ միայն անոց որ մեր ազգին երկու առանձնաշնորհութեան պատճեն շնորհեց, Հայու նաև անմոռ որ պաշտամութիւնը երկրակալութիւնն 1758ին թիւնին իշխութեաց պարագաւելց իրերն իրենց Հաւատարանութեան ապացոյց: Այսկայս յերական գթութիւնը ցուցուց մէզի նաեւ Ցովէկի բ. կայսրին եւ իշխանը: Ազգայնոց իրերն Հաւատարանի աւատականներուն ու ստորակարգեանին նկատմամբ աննեցած գերազանց սերն ու Հայրական գթութիւնը մասնաւորապէս տեսնուեւ:

ցաւ, անմահ յիշտառկաց արժանի կայսեր ու  
թագաւորին, Փրանքիսկոս Ա. շն ատեն. երբ  
տէրութեան կարգերն (1791) զմեզ այդրէնա-  
ծին ընդունելով՝ հասարակաց ծանրաբեռնու-  
թիւնները մեկալ ազտո թագաւորական քա-  
ղաքաց պէս ըստ բնութեան կուլը փոխելով եւ-  
մեր քաղաքն մասնաւրու հանդամնէնները նկա-  
տելով՝ 1811ին գմանարար քաղաքարեց որ  
յատակած մը շնուռն կատամամբ անոր, Եթէ  
ինչպէս կարելի է, որ երկու քաղաքները կիրայ-  
ս եղանակի մուգովուն հասարակաց ծանր-  
բեռնութիւններն առաջ զինուորաց մնակութիւն-  
տալու՝ դրամով փոխարինեն: Այս ծրագիրն  
ըստ վերին հրամանի նորին վեհափառու-  
թեանը դրկուեցաւ: — —

“Այս ու խնարհաբար վերը լիշուածներէն յայտնապէս կը տեսնուի, թէ ամեն իշխանապետ, մեր վրայ մասնաւոր գիտութիւն մ'ունքիք: Եւ երբ հիմայ փառոր իշխող Փերդինանդու Ա. Կայսրն ու Թագաւորը գիտութեամբ եւ իւր բնածին մարդասիրութեամբն իւր ժողովրդոցն երջանկութեան այնչափ հօգ կը տանի, կը խնդրէնք մեծարդոց քառաբարաշխութենէն եւ ընտրեալ հասարակութենէն, որ առաջիկայ խնարհ կ լին՝ գրուածքը՝ մեր մեծափառ կայսեր Ներկայացընելի եւ անոր ձեռքը հասցնելի բարեհամի:

“ Ա Ե հափառ աղքունիքին իւր գմած ապատաս-  
խանին մէջ, զինուորանոց շինելու նկատմամբ խըն-  
դրած վեց տարւան երկարութեած շնորհչել եւ այս  
միջոցին զինուոր պահելու ծանրաբեռնութենէն  
զմեզ անոր Համար տնօրինել չի բարեհ չամիր,  
որովհետեւ ասիկա՞մբ մատուցած աղջրսագրին  
հեա՞ որուն մէջ նոր արտանութեան պատճէն  
մը կը խնդրենք, չի միաբանիր: Եւ ասկայն ասոր  
մէջ, մէր աշար տեսութեանը Համանատ ընդդի-  
մութիւն շնեք տեսներ, որովհետեւ մնիք տէրու-  
թեան Կարգաց բաղձանիքն համեմատ, Հասա-  
րակաց ծանրաբեռնութիւնները կրելու մէջ, ա-  
մենուն հետ հաւասար ըլլալու փափաքելով՝  
պարտաւորութիւններն ի բնականս կ'ուղենիք Հա-  
պահանձեւ:

“Այսու ամենայնին մինչեւ որ վկց տարւան  
միջօցին մէջ, մէր քաղդին մէջ կանգնուելի զի-  
նուորանցը շինենք, մէնք՝ որ ներկայ պարագա-  
ներուն չամենա շատ ողորմէի յարաբերու-  
թիւններու մէջ ենք՝ պէտք է որ տամավաճառէ  
տանավաճառ զավենք, որպէս զի օրական ա-  
պրուսանիս հօգակը ու վերջին աստիճանի բար-  
ձրացած թագաւորական տուքերը քոյլէ քոյլ  
բերենք. Ասանկով՝ դրեմէ ամրոցը տարին

ասդին անդին կը վազվեղեկք. մեր տներն երբեմն բոլորվին պարագ կեցած են, չսև միայն պղտիկ տղաքը կը գտնուին, առանց հոգածղի մը:

“Այս յուսակը որ նորին Վեհափառութիւնն ի նկատի կ'առնու այս մեր իրացուկ խնձալի վեճակն ու գթածաբար կը շնորհէ որ — մինչեւ որ զինուորանոցը կանգնելու ի փակի ըլլանք՝ զինուոր պահելու ծանրաբեռնութենէն տօնորինունք, պյանագ աելէ՛ որչափ որ մենք ալ զեղ նեղը խօթենք, մեր փայ իշնալու փոխանորդութիւնն (cambiatora), անմիջապէս կանգնելու կը փափաքինք: Աւ ընդ հակառակն, մեր քաղաքը թող տալու եւ շօջակայ գեղերը քաշուելու պիտի պարտաւորուինք:

“Եւ որովհետեւ գիտենք թէ մենք ամենեւն կարողութիւն չունինք, որ մեր զօրութեամբը զինուորանոց մը կարենանք շնուել, առաջիկայ գրութեամբ կը հրաժարինք՝ ոգեւոր ըմպելեաց վաճառման իրաւունքն, եւ ինքինինիս կը պարտաւորենք, որ այս մեզի արուած իրաւունքը մեզմէ անուանուած հոգաբարձութեան մը ձեռոք վարձու կատարի, եւ անկէ տառեւ տարի քաղուելու ստակին գումարը, շնուելի զինուորանոցի մը կանգնմանը դրծածուի:

“Ուստի կը ինդինքն մեծարդգ քաղաքաբաշխութենէն ու ընտրեալ հասարակութենէն, որ նկատելով՝ ներկայ ժամանակին ողորմելութիւնը, դրամի քիչութիւնը, արբունական արոց մեծութիւնն, առուուորին անկումն եւ մեր վեճակին ներդութիւնը՝ վերն ըստած պատճառներու համար ինքն ալ, առժամանակեայ կերպով հրաժարի իւր կողմանէ ոգեւոր ըմպելիք ծախելու իրաւունքն. եւ բարեհաճի մեր վեճափառ իշխանապեսէն ինդրել եւ ընդունիլ մէկ կողմանէ՝ որ — փոխանորդութիւնն անմիջապէս կանգնելով եւ մեր մէջն ընդունուելի զինուորաց բնակութեանը համար, զինուորաց մը կանդնելու փափաքերով՝ նորին Վեհափառութիւնն, իւր անմասաց յիշատակաց արժանի նախնինորուն համամատ, մեզի իւր հաւատարիմ հպատակներուն իւր գթութիւնը հայրաբար ու գործնականակէս ցուցընէ, եւ վեց տարւան միջոցի մէջ զմեղ զինուոր պահելն գթածաբար ազատ ընէ — եւ մէկալ կողմանէ յաշղընել՝ որ ըմպելեաց իրաւունքը հասարակաց եկամտաէն անջատուելով եւ վարձու տալով՝ անկէ քաղուած դրամը, զինուորանց կանգնելու գործածուի: Միայն այսպէս եւ այս ճամով՝ կրնակը մեր ներկայ զորքերն իմակինն մեծ դժուարութիւններուն տակէն ելլեւ:

“Այս խնարհ եւ նոր արտօնագրին հետամենեւն լնդդիմութիւն չունեցող աղաշոնքը կրկնելով՝ ենք խորին մեծարանօք, քաղաքային նոր հրդիր,

խոնարհ ծառաներ,

Եղանակնելուուղղաց +աղաղաւացին +առ հասարակի:

(Հարուանակէն) ՅՈՎՀ: Անօթի

## ՏԵՂԱԳՐԱԿԱՆ

ԲԻԴԱՆԴԻՆԻ

(Հարուանակէն) Եւ Արև:

Մինչ այս կողմնթական կամ Գողթացի սիւնը՝ չեթի անսուական յիշատակարան մէէ, “Այր-՛ Սիւնը, Ձե՛քեւմ լու կոչուան առաջին քրիստոնէական յիշատակարանն է. թէպէս եւ ատենօք Հոռոմն Ապոլոնի տաճարին մէջ էր: Այս կոթողը կանգնուած է կ. Պոլաց երկրորդ բլուրին վրայ” այժման Նորէ-Օսմանէ մղյոթէն վեր, ձիուղ-ցն մամբուն վրայ: Բարձրութիւնը 35 մէտր է եւ 9 պողիիրէ գլանէ բաղկացած է, եւ այս գլաններուն իրարու հետուած միացած տեղը բախիններով պատուած ծածկուած են եւ որոնք թշլ չեն տար տեսնել կտորներու միացումն եւ մատաղաղ սեսն մը ձեւը կուտան ամբողջնն: Այս կոթողը շատ անգամ հրդեհներու ենթարկուած է, ինչպէս քայլացած երեւոցը թշլուցընէ: Կոթողին վրայ յառաջացն Ապոլոնի արձանը կար, սակայն կատանգիանու 330ին իւր արձանը կանգնած է եւ խորագիրը կը ծանուցակ մէկ քաղաքը Քրիստոնէական պատճառականութեանը կը յարձակ առաջանաւութեան մէջ շատ մը սրբագրութեանը դրուած էն: այս պատճառաւ յըլմաց գարուց երբեմն երկրպագութեան ու մեծարանաց առարկայ եղած է: Քաղաքին Պատրիարքն ու կայսրը գլուխ անցած ամեն նոր տարւաց տառաջն օրը հանդիսական թափոր կը կատարաւէր՝ այս արձանին առջեւ քրիստոնէական տիխուերը նորոգելու համար: Կայծակ մը կառասանդիմանոսի արձանը փշրած ըլլարով, Մանուել Կոմենոս 1143ին նոյն կոթողին վրայ խաչ մը կը կանգնէ եւ մինչեւ ցայսօր ընթեռնիք արձանագրութիւնը կը դնէ: “Ի ժամանակի փշրուած աստուածային կաղ-